

## ՀԱՅ ԷՇԵՐ

— + —

Սյս ընդհանուր տիտղոսին տակ պիտի հը-  
րասարակէնք «Ալեսհիան»ին մէջ Հայոց հին  
Քառարին կարգ մը արտադրութիւնները, որոնք  
զեւ մեծ մասսամբ ձևագիրներէն դուրս չեն ե-  
լած եւ անձնելու են մեր հասարակութեան ։  
Իրենց պատմական ու կրօնական երկատիրու-  
թիւններէն զայ, մեր համինիք մէզի թոթած  
են անհամար բանաստեղծութիւններ, նկվե-  
ցական ստաբեր, խորհրդանշական գերթու-  
անձնել, սիրոյ կամ ինչուցէի երգեր, զրոյշներ  
ու միարագրութիւններ որոնց մէկ փոքր մա-  
սը միայն հրասարակուած է մէկ քանի  
ամսաթերթերու մէջ ինչպէս եւ մէկ քանի  
հատորներով («Բանուր Հայկական», «Համազ-նո-  
տով», «Մանանայ», «Հայդրք»՝ Արխանցէս վ.՝  
Տեղիանցի, կոստանեանցի «Ֆորվադու»-  
ները, և ան): Այդ բոլոր հրասարակութիւն-  
ներն ընդհանրապէս «բանաստեղծական» գոյն  
մը ունին, մեր հին քերթութեան այդ նշանա-  
կութեան պրական հայակառութիւնը զեւ չէ  
ընբանուած, չէ՝ արժեցուցուած ինչպէս որ  
պատշաճ է են հայրաւոր, մեր արդի գրական  
շարժումն մէջ անոնք շռանին իրենց մեղը  
դրու կրնայն անհնալու, չեն ներգործած աղջե-  
ցութիւնը զոր ստուած նև ներգործելու՝ իրորու-  
թանցուին ու տարածուին իրերւ ամէն քանէ  
առաջ «գրական» էջիր: Մէնք պիտի հրատա-  
րանինք անոնցմէ ամբողջ շարք մը, ընտրան-  
քով, առանց զրաքիլու անոնց անտիք կամ ար-  
գէն տպուած ըլլալուն ինդրոցու զանոնք տա-  
լով մեր ընթերցողներուն իրերւ «հայկական  
բանաստեղծութեան էջիր»: Այդ շարքին մէջ  
պիտի զննեն նաև, երբեմն, ժողովրդական  
երգեր որոնք մինչեւ այժմ կենանի պահուած  
են Հայաստանի մէջ եւ որոնց շատը հին են ու  
այս ձեռագիրներուն մէջ զտուածներուն ժա-  
մանակակից (ինչպէս որ ձեռագիրներուն մէջ  
կը զտնենք քերթուածներ ու երգեր որոնք  
մինչեւ հին ժողովրդական բերանը կը պարտին),  
եւ վերջապէս աշխարհաբար թարգմանութիւն-  
ներ համինեաց դասական մատենագրութեան  
հատուածի հատուածներու: Այդ հին երգերուն  
ու քերթուածներուն մէջ անշուշուած շատ քիչ  
կարելի է զտնել, նիւթին նեանկէտափ, «հայ-  
կական»ին ընթանապութիւն, միջնակ են, մէկ  
քանի կիլոսոր ու միշտ յեղացուած կրօնա-  
կան աշխարհին միթիններու շորջը կը  
զտնան անոնք: Եւ ձեւուն մէջ յաճախ խոռո-  
նակ ու անծաշակ, կը ցուցինեն բնիկանդախու-  
առարակն ու մանաւանդ պարսկական բանա-  
տերթութեանց աղցեցութիւնը, բայց անոնց մէջ  
կան կտորներալ, բայսական բազմաթիւ ու որ բա-  
նաստեղծական գրացման կամ ընթարեցման  
արտայայտութեան նշանարկա ինքնուրու-

թիւն մը կը յայտնուի որ ազգային հասանուածք  
մը կը ներարարանէ, եւ կամ հետաքրքրաչարք  
ցուցաբերութիւն մը մերային բարքերու,  
ձառումներու և մտաւոր ու բարոյական վի-  
ճակներու: Մէնք կը կարծենք որ մեր գրա-  
կան նոր սերունդը, ուշագրութեամբ ուսում-  
նասիրելով մեր հայրերուն այս գերթողական  
հասանուողները կընայ աննաց մէջ գանձէ ոչ  
միայն հին բարքերու, հին լիութի եւ հին ոճի  
ուսումնասիրութեան առավագ մը, այլ եւ շա-  
նեան ու կարուստ միջոց մը մեր արդի բա-  
նաստեղծութեան մէջ արեւելեան ու մանա-  
ւորապէս «ազգային» դրոշմը ճոխացնելու<sup>(\*)</sup>:

Ա. Զ.

## ՏԱՐ ԾՆՆԴԵԱՆ ԳՐԻՍՑՈՒՄ

Ա.

Կայր Կոյսն ի յայրին, կայր և երկնանայր:  
Կամէր ծընանիլ զկեանս ազգի մարդկան:

Կոյսլուն ծընանէր զկեանս ազգի մարդկան,  
կենասառու. Փրկիչն զէակիցըն հօր :

Կայծակնատեսիլ կարմրացայտ ամպոյն  
Կացեալ սիւն լուսոյ կանգնեալ ի յերկնուատ :

Կարեւոր խմբիցն կանչեն ի յերկնից,  
կենարար ծընաւ կեցուցիչ մարդկան :

Կերպ մի ի գնդէն, կարգ մի ի թըլէն,  
կանչեն առ հովիւսն կարեւոր կոչմամբ :

Կոյսըն ծընանէր, կոյսըն ծընանէր,  
կոյսըն ծընանէր զէակիցըն հօր :

Կրկնեալ առ նոսա կրթական մոյօք  
կարեւոր կերպիւ կանխեաց ի բարձանց :

Կոչէր խորհրդով կարապետին մայր,  
կաֆաւէր կը բով կարեւոր պառաւն :

Կորուսեալն եւա կողոպտեալ կինոք,  
կանգնեցաւ. ի վեր : կայր մօտ առ կուսին :

(\*) Մեր հրատարակելիք կառները ընգործնակուած  
եւ վիճակների ինենուի լիքիթարեան գանքերուն  
շատուածներին բնչուած եւ բարքիւ Ազգային Մանաւու-

Կոյսըն ծընանէր, կոյւըն ծընանէր, կոյսըն ծընանէր կեցուցիչ մարդկան :

Կոչկոճեալ ոտիւք, կորափիտ անձամբ  
Կանգնեցաւ ի վեր կոսին խոնարհեալ :

Կարմրացայտ այսիւք , կապուտակ շրթամբք ,  
կոճոպեալ հերովք , կայթէր արտասուօք :

Կողկողեալ կերպիւ կարկառեալ զբագուկոն, Կրծտէր զատամունս, կոծէր յոյժ րցկուրծսն :

Կոյսըն ծընանէր, կոյսըն ծընանէր,  
կոյսըն ծընանէր գէակիցըն հօր :

Կանչեալ մնծածայն կոչեր զնախնի հայրն ,  
կանգնեալ Աղամայն ի կործանմանէն :

Կողկողէր բազկօքն, կըռչէր արտասուօք .  
Կենարա՞ր Փրկիչ, կեցո՛ զկորուսեալու :

Կայթելով հովուաց կոչ ասեն պառանց,  
Կապուտակ ուիդն կումբ առեալ կաթեն :

Կոյսըն ծընանէր, կոյսըն ծընանէր,  
կոյսըն ծընանէր իենսապու մոկիւ:

Կետք են երկուցեալ, կայտառք են սարսեալ,  
Կարեալ, պիտի և պէմս խօսի չըստ ասեալ:

Կայ տէրն ի վերայ կապուտակ գետոյն ,  
ի մեջ մեջ ու մեջ ու մեջ ու մեջ ու մեջ

Կայր հայր ի վերուստ կանչէր մըկրտչին ,

Կոյսըն ծընանէր, կոյսըն ծընանէր,

Կայր եւ սուրբ հոգին, կապուտակ ամպով.

Արդ. օրհնեալ է հայր, 'ւորդին միածին,

Գրադարան Վեհափոխի գանձին, ՍՐԻԿ ԿՈՍՏԱՆԴ  
Տաղարան, թիւ 872

## LUTSABEGEDE

ԱՌ Հիմակ ազատած էինք :

Ծոգենանիս, Աանիքայէն մեկնելէն ի վեր,  
մեհի ալիքներուն ձեռք տամըրվեց ժամ ան-  
դիատ չարչըրկուելէ ետքը, վերջապէս կրցած

ապաստանիլ Սուտարի ծովափքը ին մէջ :  
Հ՞ն պատի ապասէննաք ամբողջ գիշեր, եւ  
էից մէն ունեն ալ, որպէսկ են ծովը խաղաղը ր  
կարենայինք ճամբանիս շարունակել զեկ ի  
հրանդրիս : Ծովանար ամսուն, բանթայինն  
կերութեան «Աւրանան չոգնասակն մէջ կը  
նուէինք : Այսափ բաւ է հասկընելու :  
ործեմ, թէ մեր էութիւնները ո՞րչափ ան-  
տասելի տախտակիներու յանձնուած էին :  
թրէն մնկնելիս ի վեր, արդէն երկո օր կոռուած  
նք ծովուն հետ, որ մասնաւոր ջանք մը  
յց կուտար գէշ կատակ մը խաղալու քա-  
ռուն տատար գէշ ի վեր իր չուրիցը ճեղքող  
ւրանա»ին գիտուն :

Երբ սաւը մատ. ծովախորչին մէջ, կոհակ-  
րու հալածումէն աղատած, ամենքս ալ մեծ-  
ակ շուռն մը առինք: Ճամբորդները, մեծ մասը  
ևտացիներ, որոնք նեթիմ կամ Քանախա-  
փակ ելլէին, իրենց կերպուրը եւ գիշին  
նաեցին մէջանեւ: Ես, միայնակ, որդինեած  
ունօթ մը չառնէի, գացից ցղենաւին խելքին  
ուղը քանի մը քրնաւի խմելու, — առաջնալու  
ամար, եթէ արդարացման կէտք մը կը տես-  
ար, — եւ առնի մը սիեառութ ծիւելու:

Օղք գոթորդիկալից էր միշտ , պահ հով մը կը  
սւէքր Աքրոթիրիի դարաւանդներուն վրայէն,  
հեռուէն կը լսուէքր ալիքներու փրուիլ՝  
լուսայի մուտքին հեկքը զոթողած խարակ-  
սրուն զէմ : Ամպէրը հետքնետ կը սեւնային  
թանձրանային զլուիներուն վրայ չարա-  
ռք վազգուն մը զէմ կը նուները խուժելով Լեռ-  
դրուն կողեւը , տեղ տեղ . խարոյէներ վա-  
ռածած էին որոնց կարմիր բոցեր , հովչն տա-  
րածուած էր , ու ջրս կողմը տարածուած խաւարին  
էջ փալիւուն , տեսակ մը ահաբեկիչ հրավայըր  
լուսային մեր առջեւը պարզուած մեծ ու վայ-  
ագ տանառնին :

Ժամանող մասի հոն : Նաւուն մէջ ճամբրդարդը, ճաշերնին աւարտած, կը քննանային հիմա . իշխան մէկը ինժի՞նու, խելքին կողմը : արմուկը ունենաւ ին ենթագործ կրթնցուցած, կը նայէր